

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ԿՈՌԻԿՈՍ

Նոյն ժմ. և ժկ. գարերուն, Կոռիկոս, իր ծովային նպաստաւոր զիրքովը բանուկ նաւահանգիստի մը վերածուած էր ու Հեթում Ա.ի իշխանութեան և վերջ, շուրջ 1268ին, զանազան ազգերու՝ ինչպէս Հայ, կիպրացին Սուրբացի ու Արար, ապրանքներով քենաւոր նաև մը կը գըտնուէր Կոռիկոսի նաւահանգիստին մէջ, ու portu Curchi, ուր հականակութեան մը հետեւանքով կողոպտուեցաւ ձենովայի ծովակալ Luchetto de Grimaldi էն, որոն վըրայ բողոքացիր մը տրուեցաւ Հեթում թագաւորին՝ որ իր կարգին բուռն կերպով բողոքեց ձենովայի Հասարակապետութեան։ Փայացած իրաւախութեամբ մը ապրանքներուն համար վասառոց հատուցում եղաւ, Յաջորդ ժ. գարուն, սակայն, երբ այս նաւակայքը կիպրոսի իշխանութեան տակ անցաւ, Կոռիկոս ստացաւ առեւտրական մեծ կարեւորութիւն ու կիպրացիք զայն օգտագործեցին կիլիկեան ծովեղերքին և Պամփիլիոյ առեւտրական յարաքերութեանց ի նպաստ։

Լեւոն Ա.ի օրով և նոյնիսկ շատ աւելի կանուխին, կիլիկեան ծանօթ էր արգէն Բատացի գաճառականներուն, վլսաւորաբար Վենետիկիններուն եւ ձենովացիններուն, ինչպէս որ տեսանք, որոնք ազատ վաճառականութեան ի նախաս ամէն առանձնաշնորհում սաացած էին կիլիկեան արքունիքին, զարկ տալու նպատական երկրին առեւտրական շարժումնին Այսաի նաւահանգիստը Լեւոն Ա.ի օրով տակաւին հոչակուած ըլլալով, Խտալիոյ հասարակապետութեան նաւերը կը մանէին Սելեսկոյ, Կոռիկոսի և Ատալիոյ նաւահանգիստները՝ ուր անոնք ամէն ազատութիւն կը գայելէին, ինչպէս որ յետագային պիտի գայելէին Հալէէիք մէջ, ոչ միայն իրը փոքր գաղութ մը հոն բնակելու, այլեւ եկեղեցի ու դպրոց ունենալու, ինչպէս նաև ազատ մասու արքունի ամէն տե-

սակ առուքեր վճարելէ։ Եւ այս բոլոր դիրութիւնները անոր համար՝ որպէս զի անոնք յօժարութեամբ և յաճախակի գան կիլիկիա, երկրին բարզաւաճմանն ու ճոխութեանը նպաստելու միանգամայն եւ առիթը ներկայանալուն, իրենց նաւերովը, զէնքերովը ու այլ միջոցներովը օժանդակակելու Հայ արքունիքին ու բանակին։ Փոխագրձաբար Հայերն ալ պիտի ընտելանային, առեւտրական այս յարաբերութեանց մշակումով, արեւմտեան ժողովուրդներու մշակոյթին և բարքերուն։ Այսպէս կիպրացի առեւտրականի մը որդին՝ Թիվարդ, որ մեծ զարկ ունեցր Գետրոս Բ. Թագաւորին առջև, ուրիշ շատ մը չնորներու կարգին, խնդրեց նաև Կոռիկոսի կառավարչութիւնը։ Սղբամպալտի ժամանակագիրը՝ որ այս տեղեկալիքնը կուտայ, կը պատմէ որ ինդպարկուն յատակագիս ըրած էր այս առաջարկը, յափրշտակուած այն շահաւէտ եկամուտներէն զորս կուտար Կոռիկոսի մաքսատունը, տարեկան երեքէն մինչև չորս հազար տուքագի հասնող։

Հայոց Ծոցին մէջ սեղմուած Կոռիկոս նաւահանգիստը միակը չէր սակայն իրը մաքսատուն և հաշուետուն քրիստոնեայ և մահմետական վաճառականներու. կային նաև փոքրիկ այլ խորչեր՝ որոնք նոյնքան կը ծառայէին իրը նաւակայք։ Ժ. գարուն, հայազգի և Լուսիննեան իշխաններու օրով, այս նաւակայքերը, ինչպէս Սկատէլոր, Մանավկաս, փոքր Անտիոք (Antiochia ad Cragum), Անեմուր, Սիլի կամ Սեկին, Սիլիֆէք, Լամոս ևն, յաջորդաբար գրաւուեցան իմիրներու կողմէ՝ որոնք մեծագոյն մասով Քարամանի մեծ իշխանին հորտերն էին և որոնց հետ կիպրացիք յաճախի կռուի մէջ էին, ձեռք ձեռք խելու համար երկիրը։ Մինչև 1448 Կոռիկոս մնաց կիպրացիններու ձեռքը, մինչդեռ Սեկին և փոքր Անտիոք 1332ին կը մնային գեռ Հայոց ձեռքը, ինչպէս որ կը տեսնենք 1332 Օգոստոս 22ին Յովաննէս իթ. պապին Ավլիյանէն Հոռոգոսի ասպետներու մեծաւորին ուղարծ նամակին՝ որով կը հալորդուէր Հայոց Լեւոն Ե. Թագաւորին կողմէ իրեն յանձնել սոյն երկու բբրդերը, պայմանաւ որ անոնք պաշտպանուէին յիշեալ ասպետներէն, զանոնք մօտէն ճնշող

թուրքիրու դէմ: Անցեալին մէջ փորձը ցոյց տուած էր որ այս ծովեղերքին իշխոնները, որոնք որ ալ ըլլային, քրիստոնեայ կամ խալաւ, ան չդապրեցաւ ուշաշրջութեան առարկան ըլլայէ եւրոպացի զանառականներուն, ձենովացի, Քաթոլինացի, Բրովնանցի ու Կիպրացի որոնք հոն կուգային գնելու համար Փոքր Ասիոյ թրքերը և կամ ծախելու համար Աղեք քանդրիոյ վրայով բերել, տրուած արեւմուտքի ապրանքները: Հոդ էր որ կը ծախսէին նոյնայէս պատօքազմի արգիլեալ ապրանքներ, միւս կողմէ մահմետականներուն ծախելով քրիստոնեայ ու սեւամորթ գերիններ, մեծ շահեր ապահովելով իրենց:

Պատմութիւնը կը վկայէ որ Լեւոն Ա.ի իշխանութեան օրով, 1211, Կիլիկիան իշխանութիւնը Տաւրոսի պատօքաներէն մինչեւ Փուլքիա ու Կապաղովկիա կը տառածուէր, իբր տասնվեց օրուան ճանապարհ, բաւական ընդարձակ երկիր մը, արդարեւ որ տակաւ կը մեծնար ու կը զարգանար, ըրջակայ բերդերու 1211, Կիլիկիան իշխանութիւնը Տաւրոսի պատօքաներէն մինչեւ յառաջանալու մովկը, մեծագոյն առկա Աստիքի յոյն իշխաններու ձեռքէն խուռած, ընդամէնը իբր եօրանսուներու բերդերէն լուսուած, առաւել կամ նուազ անկախութեամբ և նոյնքան կամ աւելի բերդատէր Պառուներով: Այս շրջանին խսկ, եթէ ոչ աւելի տառջ, կոռիկոս կը գտնուէր Կիլիկիան իշխանութեան տակ և կը կազմէր անոր զինուորական ու առեւտրական կայաններէն մին:

Երբ Գերմանիոյ Ֆրիտսիք կայսը երրորդ խաչակրութեամբ քան հազարէ աւելի զօրքերով և Փոքր Ասիոյ վրայով և իկոնիան գրաւելով հասաւ Կիլիկիոյ հիւսիսային սահմանները, Լեւոն Ա. իշխան փութաց ակալիւկաղնոս գետահովտի բերդատէր իշխանները Սելեւկիա զրկել, ընդ առաջ կայսերո. այդ բերդատէրներէն մէկն ալ անկասկած կոռիկոսի Հայ Պառոնն էր, ցոյց տալու համար իբ և իբ զօրականներուն յօժարամիտ ծառայութիւնը:

Տեսանք արդէն որ իրմէ առաջ մուրէն իշխան Անտիոքը կորսնցնելէ յետոյ, սգնութիւն խնդրեց պապական նուիրակէն. այս միջոցին լուր առաւ որ Լեւոն թագաւոր մեռած էր և Ալբ Աղամ Պայլն ալ ըս-

պաննուած: Նուիրակէն ստացած օգնական զօրքերով իբ Ալիս մօրը հետ Կիպրոս ելաւ՝ ուրէկ Կիլիկիոյ ծովեղերքներով մտաւ Կոռիկոսի նաւահանգիստը, աիրանալու համար իբ հօրեղոր գահին: Կոռիկոսի զղեաւկին տէր՝ Պառոն Վահրամ, որ թագաւորութեան մարզախան էր, արգիլեց Խուրէնց աւելի առաջ երթալ ու վերջնոյս մայրը կնութեան ուզեց, մերժուելու պարագային սպաննալով սպաննել Խուրէնը (Ապուլ Ֆարանի ժամանակագրութիւն, էջ 458):

Կոստանդինի յաջորդ Թորոս որդին ևս Յունաց ձեռքէն զինու զօրութեամբ առած էր Կիլիկիոյ մեծագոյն մար ու գրաւած Մանգալեանց ամուրը՝ ուր կախազանի վըրայ մեռած էր Դագիկ արքան, և որուն իբր փոխվրէժ, բիրդը Կիմբայատակ կործանած էր ու հոն ձեռք անցուցած գանձերը բերած էր իբ գրաւած Սիս քաղաքը ու հետզհետէ տիրացած թայս, Ճարսոն ու Աստանա քաղաքներուն ու Կոռիկոս ամուր բերդին, սէր դառնալով այսպէս վարչին Հայաստանի րովանդակ երկիր:

1304ին Հալէպի կառավարիչ Շէմսէտախին Թարա Սոնքորը, իբ մեմուլուներէն մէկ կուն՝ Քուշ Թիմուրի հրամանին տակ զօրախումբը մը զրկեց Կիլիկիա, առարկելով որ թագաւորը չէր վճարած արքունի տուրքը: Հակառակ մեծ գումար մը ստանալուն, իւլամմերը շարունակեցին աւեր ու աւար զործել Կիլիկիոյ մէջ, մինչեւ որ Հայ, Ֆրանկ ու Մոնկոլ խան վեց հազարնոց բանակ մը գտան իբնց դէմ: Հեթում թագաւոր որ հայկական զօրքերու գլուխը կը գտնուէր, ընկերակցութեամբ Կանչի բերդի տանուտէր Օչինի և այս վերջնոյն եղբօր՝ կոռիկոսի տէր՝ Հեթում կոմսի, յարձակեցաւ Շէմսէտախին զօրքերուն վըրայ և մեծ հարուած տուաւ անոնց ու Քուշ Թիմուր Հալէպ վերտարձաւ, իբ Զախարամած բանակին մետաղորդավը:

Հեթում թագաւոր կը պատկանէր Լամբրոսի իշխանական տումին, սա Ճարսոնի Արքեպիսկոպոս Ս. Ներսէս Լամբրոսացիի թոռն էր: Եղբօր՝ Դրիգորի մահէն յետոյ՝ որ կոռիկոսի տանուտէրն էր, ինք ժառանցեց ամբողք, բայց Եղիպատացիներուն դէմ իբ մզած յաջող պատերազմերէն յոդնած, որուեց քաշուիլ աշխարհէն և ինքինքնը նուիրել Աստուծոյ պաշտաման:

Այսպէս 1305 Յունուար 4ին կիպրոս անցաւ՝ ուր մտաւ Ս. Եպիփանիի վանքը ու Բրհմանդրեանց միաբանութեան սքեմը առաւ։ Վանք մտնելէն տարի մը յետոյ Եւրոպա անցաւ ու մեծ պատիւներով ընդուն։ ուշցաւ Կղեմէս Ե. պատէն։

Գարամանի թիւրքէն պէյերէն մին 1320ին չառ զօրքով ելու և Տարսոսի սահմանները գերեց և վերադարձին կանգ առաւ Պոմպէովոյոց կամբոջին առջեւ Կոռիկոսի կոմս Պառոն Ծըն, 300 Մարգոց զլուխը կեցած, հասու անոր ետեւէն և բոլորն ալ ջարդելով, վերադարձաւ ուրախութեամբ։ Այս միեւնույն տարին էր որ Հայոց թագաւոր օծուեցաւ Ծըն թագաւորի Լեռոն գեռարոյս որդին։ սա իրեն թագուհի առաւ Հայոց իշխան և Կոռիկոսի տէր՝ Պառոն Ծընին ազջիկը։

Այս անգամ սակայն Գարամանի թաւրք քերը Կիպրոսի Պետրոս Ա. թագաւորի որոքան ասզմագէտ՝ նոյն քան ձեռներէց իշխանի ներշնչած սարսափի հարուածին տակ, կ'որոշեն գերագոյն ճիգ մը ընել զրաւելու համար Կիպրացիններու ձեռքը գտնուող Կոռիկոսի ամրոցը, միանգամ ընդ միշտ ազտակու համար տևական գտանգէ մը։ Թուրքերու այս բացարոշ մտագրութեան վրայ էր Կիլիկան թագաւորութեան գոյութեան վերջին ժամանակներուն, Հայեր իրենց օգնութեան կը կանչեն Կիպրոսի Պետրոս Ա. թագաւորը և պատուիրակութեան մը միշտցաւ առաջարկեցին գտալ և Կոռիկոսի կրկին բերքերը գրաւել, գանսկի բերքերուն պահակառուները, հակասակ իրենց բոլոր չանքերուն, ի վիճակի չէին ինքինքնին պաշտպանելու թուրքերու յարձակումներուն դէմ։ Պետրոս Ա. փութաց ընդունիլ եղած կրաւէրը և 1361 Յունուարին Եւրոպայէն նոր վերադարձած Խապէր Լուսիննեան ասպետը կը զրկէ տասը զինուած ցոկանաւերով, նաւատարմին հրամանատարութիւնը վատահելով Անտիոքի իշխան՝ իր Յովհաննէս եղորը և ասոր ալ օգնականներ կարգելով Արևոտի բերգատէր Փիլիպոս Խպլէնը, Երուսալէմի մարտախսու Յովհաննէս Խպլէնը, Պրէսինկի կոմս Փիլիպոսը, ինչպէս նաև ուրիշ ապետներ։

Քանի մը օր վերջ Կոռիկոսի բնակիչները իրենց գուսները բացին Կիպրացիննե-

րու առջեւ, հաւատարմութիւն երգուըն, նալով Պետրոս թագաւորին, բերգաւանի մայր և կեղեցիին մէջ։ Սակայն, զրկիթէ զար մը յետոյ, 1448ին, Գարամանի էմիրին յաջորդներէն մէկուն կողմէ բերգագագարքը գրաւուեցաւ Կիպրացիններու ձեռքէն։

Պեմունտ Լուսիննեան Կոռիկոսի կոմսը, 1335ին Հոռմի արքունիքին մօտ Լեւոն Գ. թագաւորը դեսպանն էր։ Սա օգտուելով իր զեսպանական պաշտօնէն, պապին միջամտութիւնը խնդրեց ի նպաստ Ամորի Լուսիննեաններու ժառանգորդներուն ու արգարեւ Պենուա ԺԲ. պապը 1336 Ապրիլ 16ին գրեց Կիպրոսի թագաւոր Հիւեկին և յանձնարարեց որ արդարութիւնը ի գործ գնէ Ամորիի ժառանգորդներուն հանդիպ։ Պեմունտ՝ որ Տիրոսոսի իշխան Ամորի Լուսիննեանի և Լեւոն Գ. Ի. դուռատ Զապէլի որդին էր, լատիններէնի թարգմանել տուաւ հայկական կրն ծիստարանը, զրկելու համար պապին արքունիքը։

1329էն քիչ ժամանակ յետոյ, Լեւոն Գ. թագաւորի հրամանով Պեմունտ բատացաւ Կոռիկոսի կոմսութիւնը ու նոյն տարին ամուսնացաւ Հայաստանի մէծ մարածիստ Պառոն Պատուէնի ազջկան՝ Եփիմէի կետ։ Այդ թուականէն սկսած Պեմունտ զարձած ըլլալով Հայաստանի արքունիքին ամենէն բարձր անձնարութիւններէն մին, մերթ Լեւոն Գ. և մերթ ալ սասր յաջորդ Լեւոն Ե. Լուսիննեանի կողմէ բանակցութիւններ գարեց պապական արքունիքին մօտ, իր միջնորդութեամբ օգնութիւն խընդիրելու Եւրոպական պետութիւններէն ու գրամի ուժով Կիլիկիան պատելու։ Իր առաքելութենէն վերագրածին, թիւրքիմացութեամբ մը Պեմունտ սպաննուեցաւ Առանայի մէջ, 1344 Նոյ. 17ին, այն պահուն երր իր եղբայրը կի ալ նոյնպէս կը սպաննուէր հայ ազգայնականներու կողմէ։ Կինը, եփիմէ, զօր պատմագիրներ մերթ Ֆիրմի, մերթ ալ Ռէմի կը կոյեն, ամսաւոյն մահէն յետոյ ժամանակ մըն ալ ապրեցաւ։

ԱՐՏԱՒՐՈՅ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

(6)

